

ՍԱՑԱԹ-ՆՈՎԱՅԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՑԵԱՔՔԸ

Այս տարի հայ ժողովուրդը հանդիսաւորապէս կը տօնախմբէ յետմիջնադարի մեծագոյն սիրերգակ-քանաստեղծ՝ Սայաթ-Նովայի ծննդեան 280-ամեակը:

Սայաթ-Նովայի կրօնական աշխարհացրին անդրադառնալէ առաջ նախ կ'արժէ համառօտիւ նկարազը ել այս երից մեծ ու հանճարեղ երգիշը ընութագրոյ հիմնական յատկանիշները։ Սայաթ-Նովան ողջ աշխարհ մըն է երգի, նուազի, խոկման ու ամփոփման։ Համակ ըարութիւն և զգացողութիւն քուրող այս անգուգական երգիշը գուսանական զրականութեան գազաթը կը համարուի։ Անոր ստեղծած շքնար պատկերները, աննման համեմատութիւնները, գերազանց միտքերը և հզօր երևակայութեան արդիւնք խաղերն ու տաղերը պատուական տեղ մը կը գրաւեն հայ բանաստեղծական արուեստի անդաստանէն ներս։

Սայաթնովագիտութեան մէջ գոյութիւն ունին թերութէմ կարծիքներ երաժիշտ երգիշի կրօնական ասպարէզ ընդգրկելու մասին։ Ոմանք այն համոզման են որ Քահանայութիւնը պարտադրուած պաշտօն մըն էր որ իրեւ պատժամիջոց ծառայեց Սայաթ-Նովային՝ զգաստացնելու և ի կարգ հրաւիրելու իր «անուղղայ» կեանքէն ու ծանապարհէն։ «Սև լիրաս»-ը, Վանքը, Սր. Գիրքը, հովուական պաշտօնը, ի վերջոյ, պիտի զային աշուղին կեանքը հանդարտեցնելու, ալ էկոծ հոգին խաղաղեցնելու և առաքինի ու ողջախոհ ապրելակերպ մը սորվեցնելու։ Այլը, կը պնդեն թէ, հայ իրականութեանէն ներս, հոգեոր ասպարէզը երբեւ բռնի չէ ընդգրկուած։ Քահանայութեան թեկնածուներ միշտ ալ վանք մտած ու ծեռնադրուած են իրենց ազատ կամքով և ոչ թէ բռնի ուժով։ Սայաթ-Նովային պարագան տարբեր չէր կրնար ըլլալ, որովհետև այդպիսով բացասուած, անտեսուած կ'ըլլար անձին անհատական որոշումը և իրաւոնքը, ոտնակոյնուած կ'ըլլար եկեղեցական դարաւոր օրէնքը և խափանուած կ'ըլլար շատ յարգելի ու նուհիրական սովորոյթ մը։

Ինչ ալ որ ըլլայ պարագան, ներկայիս մենք դէմ յանդիման կը գտնուինք կատարուած իրողութեան մը։ այն է, որ Սայաթ-Նովան դարձած է Տէր Ստեփանոս, և իր ստեղծագործութեանց մէջ, ընականօրէն, զգալիօրէն առկայ է կրօնական տարրը։

Սայաթ-Նովան չունի իւրովի տեսութիւն և առանձնակի մօտեցում կրօնական հաւատալեաց հանդէպ։ Ան կ'ընդունի իր ժամանակի բոլոր ուսուցումները։ Իր զրութիւնները, սակայն, կը մատնանշեն անոր ծշմարիտ ու անկեղծ հաւատացող մ'ըլլալու պարագան։ Ան ոչ միայն կը զբաղուի կրօնական գիրքերու ընթերցանութեամբ, ծալկագրութեամբ, ընդօրինակութեամբ (ընդօրինակած է Գրիգոր Նարեկացիի Մատեան Ողբերգութեան մատեանը) և ուսումնասիրութեամբ, այլև կրօնաբարոյական յորդորներ կը բաշխէ և «խալիք» ի լոյս աստուածագիտու-

թեան կը հրաւիրէ: Ներշնչուած ու տոգորուած Հին Կտակարանի գրութիւններով, կ'երգէ ունայնութիւնը աշխարհի և ինչըի: Կարևորութեամբ կ'ընդգծէ աստուածադիր պարուիրաններուն և օրէնքներուն պահպանումը և գործադրումը: Բարոյագէտ հեղինակը կը խօսի ամօթի, համեստութեան, պարկեշտութեան ու այլ առաջինութեանց մասին:

Սայաթ-Նովայի կրօնական աշխարհայեացքին ծանօթ ենք իր գրութիւններէն: Սայաթ-Նովան յաճախակիօրէն անունները կուտայ իրեն շատ սիրելի գիրքերուն՝ չարանց Վարքի, Յայսմաւուրքի, Աւետարանի. այսպէս՝ «Խօսկիրըդ անգին չափահիր՝ Ասմաւուրու ճառ իս Ելի», կամ՝ «Ավիտարանի խօսկիրըն՝ մարգարիտէ կարքըն սիրուն. մի ածի խուզի առշիվըն լալ ու գօվար, Սայաթ-Նովա»:

Զանազան գիրքերու յիշատակութիւններէն, մէջբերումներէն յայտնի է որ աշուղը, իր դարաշըջանի բարձր հմացականութեամբ օժտուած անձերէն էր որ կը փայլէր արեգակի նման:

Սուրբգրական ակնարկութիւնները կուզան ապացուցելու որ ան շատ մօտէն ծանօթ էր Սուրբ Գիրքին: Մէջբերենք քանի մը օրինակ միայն. «Թէգուզ մըտօք ծարտար ըլի, կանց Խօսօմօն դադա ըլի». «Չատըն սատանէն է տանում, Վիրըն մընում է վայ տալու վուր չ'է Ուռնիելի նման, կալ անհիլըն ինչի՞ն է շահ» (Տնս Բ. Թագ. հղ. 16-25, Ուռնա Յերուսաղի). «Կարմըրագուն դաշտի ծաղկի, հովտաց շուշան իս ինծ ամա» (Նմանութեամբ Երգ Երգոցի), կամ «Պուշեմետ միղը է կաթում» (Երգ Երգոցն ունի՝ «Մեղը կաթուցանեն շրթունք քո»): Իր Խըրատականներուն մէջ ան չի մոռնար Ընթերցողին յղելու վերոյիշեալ գիրքերուն, անոնցֆատանալու ուղղութիւն. «Անքարի գուրձըն կօրած է՝ կարթա չարանց Վարքըն սիրունք. իր պատկերաւոր նկարագրութեանց մէջ նոյնիսկ երգիշը չի զւանար իր սիրուհին նմանցնելու Յայսմաւուրքին՝ «Թըխտիրըդ օսկէ Վարադով Ասմավուր իս՝ ճառ բացարած»:

Իր Խաղերը կրօնական խօսքերով համեմող երգիշը իրեն բարոյական պարտը կը համարէ ժողովուրդին մէջ կրօնական գիտակցութիւն և ջերմեռանդութիւն արթնցնել:

Սայաթ-Նովան ընդունած է սուրբգրական այն ուսմունքը, ըստ որում, մարդկութիւնը ստեղծուած է Արարիշին կողմէ. «Մտիկ արա քու Ստեղծողին՝ նահան տիղ ղազար մի անիշ»:

Սուրբ Երրորդութեան մասին իր կատարած ակնարկութիւններով մեզի կը վստահեցնէ որ ան քաջ հաւատացողն է ոչ միայն անոնց սոսկ գոյութեան, այլև անոնց ներգործութեան. այսպէս՝ «Աստուծու քերնեմէն առնիս մըխիթարիչ սուրբ հօքին»:

Սայաթ-Նովայի խաղերը լի են՝ Աստված, հօքի, խրատ, վանք, անապատ, ժամ, պատարաք, դավթար, դրախտ, սատանէ, սարըր, աղկատ, դօնաղ, շար, Աթամ, Աբէլ, Կայէն և այլ նման բառերով ու անուններով։ Անոր ուշադրութեան կեղրոնական առարկան եղած է մշտապէս ուսումը, կրթութիւնը, հոգու դաստիարակութիւնն ու եղբայրասիրութիւնը, խաղալութիւնն ու արդարութիւնը։ «Աստուծուն փառք» երգող երգիչը, չի գանգատիր իր Վիճակէն, այլ, գոհունակ ու երախտագէտ սրտով կը դիմակալէ իր առջև ծառացած Խոշընդուները։ Աստուծոյ ամենակարողութեան վերագրուող հատուածը ուշագրաւ է՝ «Աստուծուն ձեռումըն հիշտ է՝ մարթու աշխարք ելումուտն»։

Սայաթ-Նովայի խաղերուն մէջ մեծ հետաքրքրութեամբ կը հանդիպինք անոր անկեղծ սրտէն ըխած կրօնաբոյր մաղթանքներուն, որոնք կուգան մէկ-ընդմիշտ պարզելու երգիչին ազնիւ հոգին ու հոգեոր մտքի պայծառութիւնն ու յստակութիւնը։ այսպէս՝ «Աստուծած քիզ ու նըրան պահէ ում հիդ վուր նըվախտ (հմայ յարմար) իս, գօզալք, «գօզալ Աստուծած քիզի լավ տայ» ևն։

Մեծ մաս կը կազմեն նաև Սայաթ-Նովայի կրօնաբարոյական յորդորները, որոնք առատորէն գործածուած են աշուլին կողմէ՝ մարդկանց ուղիղ ու անսայթաք քամբան ցոյց տալու մտահոգութենէն մղուած։ այսպէս՝ «սէրն սէր կու քերէ», «աղ ու հացըն մի դէն զըցի», «էն բանն արա՛ վուր Աստուծուն շարքումն է», «օվ քիզի լիդի պարզիկէ, դուն տու շաքար, Սայաթ-Նովա», «ով քեզ շար կամենայ, պարտ է քարի հատուցանել»։

Կրօնքի, ուսման ու դաստիարակութեան շքնաղ մէկ մարմնացումն է հետևեալ խօսքը՝

«Հայա սիրէ, աղաք սիրէ, ար սիրէ,

Աստված սիրէ, հօքի սիրէ, եար սիրէ,

Վանք սիրէ, անապատ սիրէ, քար սիրէք։

Դատաստանի և Բ. Գալստեան կրօնական գաղափարներով յափշտակուած ու զարհուրած աշուղը ինքզինքը կը պատրաստէ այդ ահաւոր ու սոսկալի օրուան ու կ'ըսէ։

«Թէ էս կինաց փառքըն շ'ուզիս՝ էն կենաց ալմաստն կու տան։

Թէ հօրուդ խաթիր շալ հաքնիս՝ զար քաշած ատլասըն կու տան։

Խօսովկնիս արած միխկըդ, շանիս ինքար, Սայաթ-Նովա»։

Այս անցաւոր աշխարհի ունայնութիւնը խորապէս ըմբռնած սիրանար երգիչը, բռնկուած իր սիրոյ անշէջ քոցով, մեղմիւ կը շշնջայ իր հոգենատորին՝ «Աշխարըս ու՞մն է մնացի՝ վուր ինծ ու քիզ մնայ, գօզալ»։ Գիրք ժողովողի բովանդակութենէն մեծապէս ազդուած, աշուղը կեանքը կը դիտէ իրապաշտ աշքերով և կը հաւաստիացնէ իր սիրուհիին որ այս վալանցուկ ու պատրալից կեանքին մէջ ոչինչ կը մնայ քացի քիւրեղ սէրէն։ Աւետարանական պատգամներով գօտեպնդուած երաժիշտը կտրականապէս կը մերժէ աշխարհի ստացուած-

քային հրապոյրներն ու հմայքները։ Անոր տոշորած սիրտը կը կազդուրուի լոկ սէրով։ Հակառակ պարագային ան իր սփոփանքը պիտի փնտոէ վանքէ վանք պտըտելով և իր միհթարութիւնը պիտի գտնէ վանքի պարհապներէն ներս, մեսակութեան մէջ՝ վաթաթուած մե շորերով։ ահա այդ հատուածը՝ «առանց քիզ հ՞նչ կօնիմ աշխարհս մալըն ... կու հաքնիմ մազեղէն, կու հաքնիմ շալըն, կ'երթամ ու ման կու զամ վանքիրըն մէմէկ»։

Սայաթ-նովային համար աշուղ ըլլաւը պարզ նուազող մ'ու երգող ըլլաւէ շատ աւելի բարձր սշանակութիւն ունէր։ Աշուղը կոչման բարձր գհտակցութիւն ունենալէ զատ, պէտք է ըլլաւը զուտ բարոյախոս մը, տրոհուած անձ մը՝ միշտ պատրաստ բաժնելու իր մտապաշարը այլոց հետ և նուիրաբերելու իր կեանքը յանուն բարձր ու ազնիւ զաղափարներու։ Տարիներու ընթացքին հանրագումարած իր կենսափորձը՝ հանդերձ գհտելեօք, ի սպաս պէտք է դնէր ան իր «խալխին» համար։ Այսպիսով, աշուղը կը դառնար ոչ միայն ժողովրդական երգիշ, այլև՝ դաստիարակ, տիպար ու օրինակելի անձ։ Անոր միաբը պէտք է ըլլաւը վճիռ, հոգին՝ բիւրեղ, հսկ լեզուն՝ մաքուր։ այսպէս՝ «աշուղի լիզուն բըլըուլ է, օրհնանք ունէ, նալաթ չը կայ», կը գրէ մեծ երգիշ։

Սայաթ-նովայի բանաստեղծութեանց մէջ կը հանդիպինք հատուածներու որոնք նուիրուած են սուրբերու գովերգութեանց։ Սուրբ Կարապետի ներքողը հիւսող երաժիշտը Անոր ուժին ու պարզկին կը կերպէ «քամանչեն, չոնցուրն ու այբուբեն» սորվելու կարողութիւնը։ Իր գովեին մէջ կը գրէ։ «Մշո սուլթան սուրբ Կարապետ, երկինք է հասեալ գովեըն քո։ Գլուխ վարթապիտ ծշարտութեան, չկայ հաւասար ոքըն քո ...»։

Սայաթ-նովան, ի պահանջել հարկին, իր տաղերուն մէջ յիշած է կրօնական տօները, խորհուրդներն ու սովորոյթները։ Այս յիշատակումները պատհանական քնոյթ չունին երբեք։ Անոնք ոչ միայն իրենց վառ գունագեղութեամբ կը զարդարեն գրութիւնը, այլև պերճ խօսնակը կը հանդիսանան մեր անցեալի փառաւոր աւանդութեանց կենդանութեան ու շքեղութեան։ Իր սիրահարի տեսքին կարօտ հէք երգիշը կ'երազէ զինք տեսնել պճուած՝ ծաղկատօնին։

«Լիզուդ քաղցըր ունիս՝ շաբար ու շարթըն։

Մազիրըդ ոէհան է փաթըթած վարթին։

Քի զարթարած տէսնիմ հիդ ծաղկազարթին՝ լոյն ուսուա ամբիօսաւայ

Հազիլ ըլիս զարգարքարըն խաս ալ օվա։

Սայաթ-նովայի միւս պատկերները կ'ընդգրկեն մեղքը, խոստովանահայրը, ուխտը, զինին ևն։ այսպէս՝

«Խօստովանահերս հիուացաւ, միղի համա իմ լալի», կամ՝ «գ'ուզիմ թէ համաշա դըրանըդ զամ ուխտ»։

քային հրապոյրներն ու հմայքները։ Անոր տոշորած սիրտը կը կազդուրուի լոկ սէրով։ Հակառակ պարագային ան իր սփոփանքը պիտի փնտոէ վանքէ վանք պտըտելով և իր միհթարութիւնը պիտի գտնէ վանքի պարհապներէն ներս, մեսակութեան մէջ՝ վաթաթուած մե շորերով։ ահա այդ հատուածը՝ «առանց քիզ հ՞նչ կօնիմ աշխարհս մալըն ... կու հաքնիմ մազեղէն, կու հաքնիմ շալըն, կ'երթամ ու ման կու զամ վանքիրըն մէմէկ»։

Սայաթ-նովային համար աշուղ ըլլաւը պարզ նուազող մ'ու երգող ըլլաւէ շատ աւելի բարձր սշանակութիւն ունէր։ Աշուղը կոչման բարձր գիտակցութիւն ունենալէ զատ, պէտք է ըլլաւը զուտ բարոյախոս մը, տրոհուած անձ մը՝ միշտ պատրաստ բաժնելու իր մտապաշարը այլոց հետ և նուիրաբերելու իր կեանքը յանուն բարձր ու ազնիւ զաղափարներու։ Տարիներու ընթացքին հանրագումարած իր կենսափորձը՝ հանդերձ գիտելեօք, ի սպաս պէտք է դնէր ան իր «խալխին» համար։ Այսպիսով, աշուղը կը դառնար ոչ միայն ժողովրդական երգիչ, այլև՝ դաստիարակ, տիպար ու օրինակելի անձ։ Անոր միաբը պէտք է ըլլար վճիռ, հոգին՝ բիւրեղ, հսկ լեզուն՝ մաքուր։ այսպէս՝ «աշուղի լիզուն թըլըուլ է, օրհնանք ունէ, նալաթ չը կայ», կը գրէ մեծ երգիչը։

Սայաթ-նովայի բանաստեղծութեանց մէջ կը հանդիպինք հատուածներու որոնք նուիրուած են սուրբերու գովերգութեանց։ Սուրբ Կարապետի ներքողը հիւսող երաժիշտը Անոր ուժին ու պարզկին կը կերպու «քամանչեն, չոնցուրն ու այբուբեն» սորվելու կարողութիւնը։ Իր գովեին մէջ կը գրէ։ «Մշո սուլթան սուրբ Կարապետ, երկինք է հասեալ գովեըն քո։ Գլուխ վարթապիտ ծշարտութեան, չկայ հաւասար ոքըն քո ...»։

Սայաթ-նովան, ի պահանջել հարկին, իր տաղերուն մէջ յիշած է կրօնական տօները, խորհուրդներն ու սովորոյթները։ Այս յիշատակումները պատհանական քնոյթ չունին երբեք։ Անոնք ոչ միայն իրենց վառ գունագեղութեամբ կը զարդարեն գրութիւնը, այլև պերճ խօսնակը կը հանդիսանան մեր անցեալի փառաւոր աւանդութեանց կենդանութեան ու շքեղութեան։ Իր սիրահարի տեսքին կարօտ հէք երգիչը կ'երազէ զինք տեսնել պճուած՝ ծաղկատօնին։

«Լիզուդ քաղցըր ունիս՝ շաբար ու շարթըն։

Մազիրըդ ոէհան է փաթըթած վարթին։

Քի զարթարած տէսնիմ հիդ ծաղկազարթին՝ լոյն ուսուա ամբիօսաւայ

Հազիլ ըլիս զարգարքարըն խաս ալ օվա։

Սայաթ-նովայի միւս պատկերները կ'ընդգրկեն մեղքը, խոստովանահայրը, ուխտը, զինին ևն։ այսպէս՝

«Խօստովանահերս հիուացաւ, միղի համա իմ լալի», կամ՝ «զ'ուզիմ թէ համաշա դըրանըդ զամ ուխտ»։

Սայաթ-Նովան, իր սիրեկանին՝ խաղ կանչով կը հրաւիրէ բացառիկ պատուի ու սպասարկութեան։ Իր խելացնոր ու անզուսպ սիրոյ հուրով խարուկուած երգիշը իր խրախնարի հրաւերը գագաթնակէտին կը հասցնէ իր սուրբ գինիով։ ահա այդ հատուածը՝

«Հուր սիրօվ սիրեկան»

Քիզի ղուլուղ (հմա սպասաւորութիւն) պատվական

Հազար թուրլու (տեսակ) կէրակուր

Սուրբ գինի անպական»։

Սայաթ-Նովայի մէկ երգին մէջ կը հանդիպինք նաև անէծքի։ Հազուադէպ պարագայ է սա։ Համակ մաքրութիւն ու կուսութիւն բուրող սիրտէն ժայթքած կը գտնենք սև ու շար անէծք մը՝ այն անձին հանդէպ, որ շարութեան ու նենգութեան թակարդ լարեց իր դէմ և վնասեց գինը։ Սուրբ Կարապետի օրութեան հաւատացող ու ապաւինող երգիշը կը բացագանչէ՝

«Օվ օր ինձ շինհց դիվանա

Սուրբ Կարապետէն խիվանայ

Վաղի էրէսըն սիվանայ»։

Նշանաւոր է Սայաթ-Նովայի Պարսիկներուն ուղղած իր վերջին խօսքը, երբ վերջիններս իրմէ կը պահանջէին ղուրս գալ եկեղեցին և ուրանալ Յիսուսին։

«Զըխմանամ Քլիսաղան, դոնմանամ հսաղան», որ թարգմանի՝ Եկեցուց չեմ ղուրս գալ, չեմ ուրանալ Յիսուսին։

* * * * *

Սայաթ-Նովայի գրական ակունքներուն մէկ մասը, ինչպէս տեսանք, կրօնական աշխարհի մատեաններն էին։ Հեղինակը մեծապէս ազդուած է եկեղեցական, հոգևոր-կրօնական գրականութեան տարրերէն։ Իբրև եկեղեցական, Սայաթ-Նովան առաւել ևս կարևորութիւն ընծայած է կրօնական գիտելիքներու և հոգևոր կերպարներու ընդգրկմանը։ Հոգևոր ակունքներուն ղիմելով, Սայաթ-Նովան իր խօսք դարձուցած է աւելի վճիռ ու ազդու, պատկերաւոր ու տպաւորիշ։

Սայաթ-Նովայի կրօնական աշխարհայեացքը, որ սփռուած ու տարածուած է իր գոհար էջերուն վրայ, կը կրէ «միջնադարեան բարոյա-էթիկական նորմերը»։ Միջնադարեան կրօնա-փիլիսոփայական մտքի անմիջական ազդեցութեան տակ գտնըւող երգիշը, հւրացնելով կրօնական գաղափարախօսական տարրերը, ներծծած է միջին դարերու աւելի և սնած իր հոգին խորհրդապաշտութեամբ։

Սայաթ-Նովան լաւագոյնս կրցած է համարել և զուգակցել աշխարհիկ ու կրօնական թեմաները։ Երաժիշտ բանաստեղծին բարձր ծաշակով հանդիսաղբուած ստեղծագործութիւնները՝ համաշխարհային գրականութեան շափանիշներով դատուած, մէկական գլուխ-գործոցներ են իրենց անկրկնել հուրթեամբ ու եզակիութեամբ։

ԶԵՆՈԲ ՔՀՆՑ. ԽԱԼՎԱՆՏԵԱՆ